ՀԱՍՑԷ

M. ARCHAM
Poste Restante
ATHÈNES [Grèce]

Խմբագրութեանս ուղղուած նամակ կամ այլ գրութիւնք ետ չեն ղրկուիր։
Ցոյցուածներու պատշաճ դատուածները միայն պիտի հրատարակուին։

ՄԻՈՒԹԻՒՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳԻՆ

Ամէն տեղերու համար գինն է
Տարեկան արժէք ֆրանք 5
Վեցամսեան » » 3
Եռամսեան » » 2
Մէկ թիւը կ'արժէ սանթիմ 50
Բաժնեգիրները կանխիկ վճարելի են։
Փոխի ծախքը խմբագրութեան կը պատկանի։

ՕՐԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ

ԱՄՍԱԹԵՐԹ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Բ. ՏԱՐԻ — ԱԹԷՆՔ 1897 ՍԵՊՏԵՄԲԵՐ — ԹԻՒ 14

ՄԻՏՔԵՐՆԻԴ Ի՞ՆՉ Է

Զեղ է խօսքերնիս՝ Պ. Դաշնակցականնե՛ր ըսէ՛ք. Միտքերնիդ ի՞նչ է, անօգուտ մասնակի ցոյցերով ազգը փճացնե՞լ թէ Հայաստանը վերակենդանել. թէ Կ. Պոլիսը գրաւելով Դաշնակցական կառավարութիւն մը հաստատել։

Ձեր անխոնջ չարժումները՝ հաւատացէ՛ք որ մեզ և հայ ժողովուրդը ապշեցուցին. այն ժողովուրդը՝ որուն կարգացած ողբը, հառաչանքը և պաղատանքը անլսելի մնաց. ահա տարի մըն է անդադար Միութիւն կը գոչէ մերթ աղաչելով մերթ սպառնալիքով, այդ ալ օգուտ չբերաւ։ Նա՝ բարձրաձայն աղաղակեց որ սակաւ ինչ հանդարտ թողուք զինքը պահ մը շունչ առնէ. ատոր ալ կարեւորութիւն անգամ չտուին, առանց ըմբռնելու թէ՝ յեղափոխութիւնը ժողովրդին համար կ'ելլայ և ժողովրդով կ'ելլայ։

Հայ տարրը Սասնոյ կոտորածէն ի վեր անխնայ կը ջարդուի, խստապահանջ բռնութեան տակ կը հալածուի, իր նիւթական և ֆիզիքական ոյժերը սպառեցան, միայն բարոյական ոյժը մնաց, որով մինչև այսօր կը տոկայ անտանելի չարչարանքներու և անլուր հալածանքներու։ Այս վերջին խարխուլ ոյժն ալ ի մօտոյ պիտի սպառի անշուշտ ի շնորհս ձեր ցուցամոլութեան, այն ատեն ի՞նչ միջոց կը մնայ անոր ինքզինքը պաշտպանելու համար, միայն կրօնափոխութիւնը. որով միանգամ ընդ միշտ կը լուծուի Հայկական հարցը։

Յանուն մարդկութեան՝ մտքերնիդ ի՞նչ է, խոստովանեցէք ժամ առաջ որ մենք ալ ըստ այնմ շարժինք. եթէ իսկապէս ազգը փճացընել է, աւելի հեշտ միջոցներ ձեռք առնելով մենք ալ աջակցինք ձեզ։ Թէ ի՞նչպէս։ Բանի որ մենք եղբայր ըլլալէ դադրած ենք, գաղափարով բաժնուած ենք, կրօնքով և ազգութեամբ ալ բաժնուինք, բողոքական, պապական և մահմէտական դառնալով, այն ատեն ազգը ինքն իրեն կը փճանայ, գոնէ այս դրութիւնով հաղարաւոր անմեղ արարածներու կեանքը վրիպած կ'ելլանք։

Ձեր աշխատութիւնները չենք ուրանար և կը հաւատանք թէ՝ դուք նպատակի մը համար կ'աշխատիք, բայց միայն սա էական կէտը չկրցինք հասկնալ թէ՝ արդեօք ձեր միտքը Հայ ազգը ազատե՞լ է թէ ընդհանուր մարդկութեան շահերը պաշտպանել։ Թող ներուի մեզ. ըսել թէ դուք իբրև կատարեալ ընկերվարականներ աւելի ընդհ. մարդկութեան շահերու պաշտպանման համար բռնութեան դէմ վրէժ լուծողներ էք քան թէ ըսկ Հայ ազգին անկախութիւնը ձեռք բերելու ջանացողներ։

Պ. Պ. Դէզարիոս և Անճիէլիօ, երկուքն ալ իտալացիներ էին, որոնց մէկը Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ՝ Գառնօն և միւսը Սպանիոյ նախարարապետ Գանովան սպաննեցին, ոչ թէ Իտալիոյ ժողովրդի իրաւունքները պաշտպանելու համար անշուշտ, այլ անոնք նահատակուեցան ընդհ. մարդկութեան օգտին համար։ Ձեր արդի բռնած ընթացքը կը հաւատացնէ մեզ թէ դուք ալ անոնցմէ էք. հետեւապէս պէտք է ձեր կուսակցութեան օրկան թերթին անունը փոխէք, որովհետև «Դրօշակ»ը ազգութեան մը կը պատկանի և ազգ մը կը ներկայացնէ։ Իսկ դուք, այսինքն ընկերվարականներդ ազգութիւն չէք ճանչնար այլ մարդկութիւն։

Ընդհակառակը եթէ ձեր միտքը բարի է, ազգին փրկութեան համար կը ջանաք, ի՞նչ կը յուսաք շահիլ այդ պայմաններով։ Օտար հողին վրայ աննպատակ կրկնակի ցոյցե՞րն են որ կարծրասիրտ Եւրոպայի դուռը պիտի շարժեն և անոր ուշադրութիւնը պիտի դարձնեն դէպի Հայկական հարցը, չէ՞ որ Եւրոպան անգութ և և շահամոլ է. օրինակ ունենանք Յունաստանը՝ ի՞նչ ըրաւ իր ղօրքերով և թնդանօթներով, ինչո՞ւ իր նաւատորմիղը անգործութեան մատնուեցաւ, քանի որ կարող էր նաև ծովու վրայ յաջող դեր կատարել։

Թուրքը կառավարութիւնը վերջերս իր խստութիւնները համեմատաբար չափաւորած էր, հայ ժողովուրդը հազիւ սակաւ ինչ հանդարտ շունչ պիտի առնէր, և գաղթականները հետզհետէ սկսած էին վերադառնալ ի Թուրքիա, ահա յանկարծ ձեր 2-3 ռումբերով հաղարաւոր հայեր բանտերու խորերը կը նետէք, մեր հաղուագիւտ անձնազոհ հերոսներու թանկագին կեանքերը կը զոհէք ձեր ապարդիւն ցոյցերուն։ Ի՞նչ է այս, միտքերնիդ Թուրքիան տընտեսական քայքայմա՞ն ենթարկել, չէ՞ որ անոր հասուցած մեր վնասներուն բառապատիկը մենք կը տուժենք միշտ։ Այս առթիւ ամեն տեղ տաք վիճաբանութիւններ կ'ելլան ձեր միտքը հասկնալ կ'ուզեն՝ դուք ամենայն հանդարտութեամբ կը պատասխանէք. «Հայկական հարցը մոռացութեան անդունդը ընկղմած ըլլալով՝ հարկ էր Եւրոպային և մանաւանդ Թուրքին ցոյց տալ թէ Հայ Յեղափոխութիւնը մեռած չէ»։ Ի՞նչ տղայական առարկութիւն։ Մինթէ՞ ջնջուած պէտք է նկատել մեր խնդիրը կանաչ, կարմիր, դեղին տետրակներէն, որովհետև տարի մը յետաձգուեցաւ յունաստանեան պատերազմին համար։ Չէ՞ որ մեր խնդիրը կցուած է Արեւելեան խնդրին հետ և զուգնթաց կը քալէ յունական, կրետական, մակեդոնական և այլ խնդիրներու հետ։ Պէտք չէ՞ր քանի մը ամիսներ ալ համբերել և տեսնել թէ յունաստանեան խաղաղութիւնը ստորագրուելէն յետոյ ի՞նչ կերպարանք պիտի ըստանար եւրոպական քաղաքականութիւնը։ Սպառնական գրութիւններով դեսպաններէն կը պահանջէք բարենորոգմանց ծրագրի գործադրութիւնը, հակառակ պարագային կը յայտարարէք թէ՝ Սուլթանի գահակալութեան տարեդարձի օրը տակն ու վրայ պիտի ընէք Պոլիսը։ Եթէ միտք ունէիք բան մը ընելու, ներելի չէր ձեր գաղտնիքը նախապէս պարզել. ընդհակառակը եթէ այդպիսի նպատակ մը չունէիք ի՞նչ հարկ կար փուճ սպառնալիքներով նոր հալածանքներու տեղի տալ։ Բանտերը հայերով լեցնել և օտարները մեր վրայ խնդացնել։ Ի՞նչ բարենորոգում կ'ուզէք այսուհետև, Սուլթանին ծրագրո՞վ ըլլալիք բարենորոգումը, պակաս ըլլայ։ Եւրոպական գոնթրոլի տակ. այդ ալ կարելի է այն օրը միայն՝ երբ Պոլիսը դառնայ միջազգային քաղաք։

Ո՛չ. Դաշնակցական եղբայրներ. ո՛չ, այսպէս յեղափոխութիւն չըլլար, այսպէս ազգը չազատուիր, սպառնալիքներով, անջատ ոյժով, մասնակի ցոյցերով այն ալ օտար մայրաքաղաքի մը մէջ։ Ի՞նչ արդիւնք կրնանք ձեռք բերել, ո՞ր ազգը այսպէս ըրաւ Յոյնը թէ Պուլկարը, մանաւանդ առաջինը՝ որ զանազան լեռներու վրայ ասպատակային խմբեր կազմելով հերոսաբար կը կռուէր շարունակ եօթը տարի իր մայր երկրին մէջ. ո՞ւր են մեր ասպատակային խմբերը։ Մինասեան խումբ մը ունէինք որ Թուրքը սարսափի մէջ թողած էր, ինչո՞ւ ոյժ չտուիք անոր. որովհետև փոխանակ Դաշնակցութեան հաշոյն գործելու յանուն ազգութեան կը գործէր և թէ դուք հիմնած չէիք այդ կազմակերպութիւնը ադոր համար չէ՞, ահա այն ալ հալածուեցաւ, աչքերնիդ լոյս։

Ահա այս փաստերն են որ կը կասկածեցնեն մեզ ձեր անկեղծութեան վրայ Պ. Դաշնակցականներ, —Դաշնակցական ըսելով ձեզ հետեւող բարեմիտ անձերու չենք ուզեր ըսել, մեր խօսքը ուղղակի ձեզ համար է որ 78 անհատներէ աւելի չէք, դուք որ եւրոպական համալսարաններու մէջ ժամանակ մը մնալով «դիկտատոր»նէր դուրս կուգաք և կ'ուզէք խոնարհեցնել ձեր առջեւ ամբողջ ազգութիւն մը, դուք էք որ միութեան արագնթաց անիւներուն առջև քար դնելով՝ կ'ուզէք կասեցնել դայն, դուք էք որ «ապակեղբոնացում» բառը շողացնելով ժողովրդին աչքին դէմ յաջողած էք հաւատացնել անոր մէկ մասը թէ՝ կուսակցութեան ղեկը ձեր ձեռքը չէ, դուք էք որ ձեր հիմնած կուսակցութեան անունը անխախտ պահելու համար ձեր «ես»ին և «փառք»ին համար յեղափոխութեան անուան տակ կը զոհէք մեր քաջերը և ամբողջ ազգին ճակատագրին հետ կը խաղաք. ի՞նչ տարբերութիւն կայ ձեր և Նազարբէկի մէջ։ Ահա դուք և ձեր գործերը... չէ՞ որ կը փայլիք հրապարակի վրայ։

Եթէ միտքերնիդ բարի է և դուք անկեղծ էք, գործնականապէս ցոյց տուէք ժողովրդին։ Հայ հասարակութիւնը կը պահանջէ ձեր վրայ հսկող գերագոյն մարմին մը, որուն վրայ հաւատք ունենայ, հարուստը վստահի իր դրամը տալ և աղքատը իր կեանքը զոհել ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻՆ համար։ Համապատասխանեցէք ժողովրդի պահանջին և այն ատեն բոլոր հայերս ալ պիտի խոնարհինք ձեր առջև և պիտի պաշտենք զձեզ։

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

I

Միութեան խնդրին վրայ այս թերթին մէջ ես արդէն յայտնած եմ իմ գաղափարներս։

Կը զարմանամ որ շատ հայեր, տեսնելով որ մեր քոմիթէները տակաւին միացած չեն, սաստիկ գըրգռուած են, մինչև իսկ Վառնայի մէջ մի քանի երիտասարդներ իրենց գրգռութիւնը այն աստիճան առաջ տարած են, որոնք որոշած են զինու զօրութեամբ՝ ռէվոլվէրով դէմ կենալ քոմիթէի անդամներուն։

Երեւի այս պարոնայք այս վայրկենիս հեռու են մտածելէ որ երկնային աստղերէն մինչև մարդկային արարածը, և մարդէն մինչև ամենափոքրիկ կենդանիներն, ամենքն ալ խումբեր կազմած են, որոնք յաւիտեան կը կռուին իրարու հետ։ Երբ ամբողջ աշխարհս կը գտնուի այս բնական օրինաց տակ, մտածելով թէ մեր ազգը ծնած է ունենալ միութեան համար Աստուծմէ մասնաւոր պարգև մը, երբ Ինքն իսկ. Աստուած՝ աւելի դիւրին գտաւ բաժանել երեք անձնաւորութեանց մէջ, Հայրն, Որդին և Սուրբ Հոգին։

Ինչ որ զէշութիւն ցոյց տուած է, չէ՛ որ մեր ազգին մէջ երեք քոմիթէներ կան, այլ ադոնց գոյութիւնը տեղի տուած է վիճաբանութեանց, կռիւներու և հայհոյանքներու փոխանակութեանց, ոգեւորեցուցած են ժողովուրդը Ազգային գործէն։

Այս կռիւներն՝ ոգիտութեան արդիւնքն են։ Խաղաղեցնելու համար բաւական է քննել թէ՝ ինչո՞ւ համար մեր Ազգին մէջ շատ քոմիթէներ կան, և թէ ինչո՞ւ համար այդ քոմիթէները մին միւսէն զատ, և առանձինն կը գործեն։

Ամեն երեւոյթ պատճառ մը ունի. երբ կ'անձրեւէ, բնական է որ երկնի վրայ ամպեր կը դոյանան, անպատեհ է գրգռուիլ անձրեւին դէմ, երբ կարող չենք ամպերը հեռացնել, նմանապէս բարոյական գործերն ալ ունին պատճառներ, որոնք ևս իրենց երեւումները անխուսափելի կը դարձնեն։

Երկու խմբերի մէջ միութիւն գոյացնելու համար անհրաժեշտ են երկու պայմանները.

Ա.— Ազգայնոց և գաղափարի հաւասարութիւն։

Բ.— Դրամագլխի հաւասարութիւն։

Առնենք երկու անձնաւորութիւններ. Նազարբէկ և Արփիար։ Այս երկու անձինք ունի՞ն գաղափարի նըմանութիւն։ Ո՛չ. մին ծնած է Կովկասի լեռներուն մէջ և ընդունած է գիտական (scientifique) կրթութիւն Ժընէվի և Բարիզի մէջ, միւսը ծնած է Կ. Պոլսի աշխարհաքաղաքացի չըրջանին մէջ, և կրթուած է Վենետիկի տեսական (idéalistes) աբեղաների միջոցաւ։ Այս երկու գլուխները բոլորովին նմանողութիւն չունին, երկու անիւներ են որոնք հակառակ ուղղութեամբ կը դառնան, անկարելի է համաձայնութիւն գոյացնել այս երկու անձանց մէջ։

Խմբի մը, կուսակցութեան մը այլեւայլ անդամոց մէջ, պէտք է նախ և առաջ ազգայնոց, գաղափարի համաձայնութիւն։ Տեսէք «Մարտականք», դուք կը գտնէք ադոնց մէջ դրեթէ «Հայրենիք»ի բոլոր աշխատակիցները։ Երկար տարիներ ադոնք միասին ապրած են, միևնոյն գաղափարներով սնած են, միևնոյն սեղանի վրայ ճաշած են։ Այսօր ադոնք ընկերներ են քոմիթէի մէջ. ինչպէս էին խմբագրութեան մէջ։ Շատ դժուար և դրեթէ անկարելի է որ այս երիտասարդ հրապարակագիրները ու բանաստեղծները միանան Ժընէվի և երիտասարդներուն հետ՝ որոնք քիչ շնորհալի են բայց շատ կերպեր ունին։

Ուրիշ օրինակ մըն ալ. մեր Հայրիկը չէ՞մի որ մեծ հայրենասէր մըն է, այո՛, անշուշտ։ Եւ Լեւոն Ալիշան նաև հայրենասէր մըն է, այնպէս է՞։ Ուրեմն միթէ՞ Հայրիկ կրնայ ապրիլ Սուրբ Զաքարի կաթոլիկ աբեղաներու չրջանին մէջ, ո՛չ, նա գոհունակութիւն չպիտի զգայ ադոնց մէջ։ Հայր Ալիշան պիտի բերկրի՞ միթէ իր օրերը վերջացնել Սուրբ Էջմիածնի վանքին մէջ, ոչ. նա չպիտի ուրախանայ։

Ուրեմն այլեւայլ կուսակցութեանց վերաբերելով ևս կարելի է սիրել և ծառայել հայրենիքի, կուսակցութիւնք որ բնական իրաւունքով, —այսինքն անխուսափելի— կը մնան մէկը միւսին դէմ։

Աշխարհիս բոլոր երկիրներէն միայն Ամերիկան է որ երբ օտարազգիներ ոտք կը կոխեն, կը կորսնցնեն բոլորովին իրենց հին նախապաշարումները ազատ մարդ դառնալու համար։ Այս բանով Ամերիկայի Հնչակեանք և Դրօշակեանք կրնան միանալ։ Շատ մեծ սխալ է կարծել թէ ովկիանոսի միւս կողմը եղածները կարելի է իրականացնել ևս Եւրոպայի մէջ. ուր ընկերական պայմանները շատ տարբեր են։

* * *

Երկու կուսակցութեանց միութեան համար, մենք վերև ըսինք որ անհրաժեշտ պէտք կայ նոյնպէս դրամագլխի. Եկամուտի հաւասարութեան։ Արդարև անկարելի է որ ազամաթիւ քոմիթէներ, որոնք միևնոյն եկամուտը չունին, ինչպէս նաև չունին միևնոյն ճամբան և միևնոյն քաղաքականծրագիրը որ կարողանան միանալ և միասին աշխատիլ։ Ենթադրեցէք ընթերցող, որ 5000 ոսկի դրամագլխով դուք վաճառատուն մ

Ա.— Ազգայնոց և գաղափարի հաւասարութիւն։

Բ.— Դրամագլխի հաւասարութիւն։

Առնենք երկու անձնաւորութիւններ. Նազարբէկ և Արփիար։ Այս երկու անձինք ունի՞ն գաղափարի նըմանութիւն։ Ո՛չ. մին ծնած է Կովկասի լեռներուն մէջ և ընդունած է գիտական (scientifique) կրթութիւն Ժընէվի և Բարիզի մէջ, միւսը ծնած է Կ. Պոլսի աշխարհաքաղաքացի չըրջանին մէջ, և կրթուած է Վենետիկի տեսական (idéalistes) աբեղաների միջոցաւ։ Այս երկու գլուխները բոլորովին նմանողութիւն չունին, երկու անիւներ են որոնք հակառակ ուղղութեամբ կը դառնան, անկարելի է համաձայնութիւն գոյացնել այս երկու անձանց մէջ։

Խմբի մը, կուսակցութեան մը այլեւայլ անդամոց մէջ, պէտք է նախ և առաջ ազգայնոց, գաղափարի համաձայնութիւն։ Տեսէք «Մարտականք», դուք կը գտնէք ադոնց մէջ դրեթէ «Հայրենիք»ի բոլոր աշխատակիցները։ Երկար տարիներ ադոնք միասին ապրած են, միևնոյն գաղափարներով սնած են, միևնոյն սեղանի վրայ ճաշած են։ Այսօր ադոնք ընկերներ են քոմիթէի մէջ. ինչպէս էին խմբագրութեան մէջ։ Շատ դժուար և դրեթէ անկարելի է որ այս երիտասարդ հրապարակագիրները ու բանաստեղծները միանան Ժընէվի երիտասարդներուն հետ՝ որոնք քիչ շնորհալի են բայց շատ կերպեր ունին։

Ուրիշ օրինակ մըն ալ. մեր Հայրիկը չէ՞մի որ մեծ հայրենասէր մըն է, այո՛, անշուշտ։ Եւ Լեւոն Ալիշան նաև հայրենասէր մըն է, այնպէս է՞։ Ուրեմն միթէ՞ Հայրիկ կրնայ ապրիլ Սուրբ Զաքարի կաթոլիկ աբեղաներու չրջանին մէջ, ո՛չ, նա գոհունակութիւն չպիտի զգայ ադոնց մէջ։ Հայր Ալիշան պիտի բերկրի՞ միթէ իր օրերը վերջացնել Սուրբ Էջմիածնի վանքին մէջ, ոչ. նա չպիտի ուրախանայ։

Ուրեմն այլեւայլ կուսակցութեանց վերաբերելով ևս կարելի է սիրել և ծառայել հայրենիքի, կուսակցութիւնք որ բնական իրաւունքով, —այսինքն անխուսափելի— կը մնան մէկը միւսին դէմ։

Աշխարհիս բոլոր երկիրներէն միայն Ամերիկան է որ երբ օտարազգիներ ոտք կը կոխեն, կը կորսնցնեն բոլորովին իրենց հին նախապաշարումները ազատ մարդ դառնալու համար։ Այս բանով Ամերիկայի Հնչակեանք և Դրօշակեանք կրնան միանալ։ Շատ մեծ սխալ է կարծել թէ ովկիանոսի միւս կողմը եղածները կարելի է իրականացնել ևս Եւրոպայի մէջ. ուր ընկերական պայմանները շատ տարբեր են։

* * *

Երկու կուսակցութեանց միութեան համար, մենք վերև ըսինք որ անհրաժեշտ պէտք կայ նոյնպէս դրամագլխի. Եկամուտի հաւասարութեան։ Արդարև անկարելի է որ ազամաթիւ քոմիթէներ, որոնք միևնոյն եկամուտը չունին, ինչպէս նաև չունին միևնոյն ճամբան և միևնոյն քաղաքականծրագիրը որ կարողանան միանալ և միասին աշխատիլ։ Ենթադրեցէք ընթերցող, որ 5000 ոսկի դրամագլխով դուք վաճառատուն մ

թեան համար մշտատև վարձ մը կը համարի։

ՇԷՖԱՔԱՔԱՇՈՒԲ ՀԱՅ ՏԻԿԻՆ ՄԱԼ

Կ. Պոլսէն կը գրեն մեզ.

Յաւիտենական հոգեվարք Գաբրիէլ Նորատունկեանի կնիկը Շէֆագաթի կամ ըստ Ռօշֆօռի, Շէֆաքաքայի պատուանշանը առաւ, Լապուշէռի բառերով՝ «ապականած շուն» Ապտիւլ-Համիտէն։

Կառաջին անգամ երբ պոլսեցիքս լսեցինք այդ անպատուաբեր պատուանշանին լուրը սկսանք խորհիլ թէ ի՞նչ աղտոտ գործ տեսած կըլլայ ալ այդ կինը Շէֆագաթի արժանի պատուելու համար։ Տիկին Մաքի Նորատունկեան, ուրիշ գարշելի սրիկայի մը, Յովհաննէս Նուբեանի աղջկանուհին է։ Նուբեանի պէս ազգական և Նորատունկեանի պէս էրիկ ունենալէ ետքը, կին մը ի՞նչ աղտեղութիւններ չկրնար գործել։

Թերթերէն իմացանք որ Շէֆաքաքայով վարձատրուեր է «Նըլտի բարեգործական պաղատին զրկած մէկ գեղեցիկ ձեռագործին համար, որ կը ներկայացնէ Ֆէնէր-Պահճէի հրուանդանը։»

Կը տեսնէ՞ք այդ պիղծ ու ըստոյին արարածը որ փոխանակ մեր հաղարաւոր որբերուն օգնութիւն մը ընել փորձելու, կ'աշխատի պաղատի մը համար որուն արդիւնքը պիտի յատկացուի կարգ մը պաշտօնէութիւններու որոնք այդ որբերու ծընողքները ջարդած են։ Ահա գործ մը շատ աւելի աղտոտ քան ինչ որ կ'ենթադրէինք։ Եւ այս առթիւ մարդասպան Սուլթանին արիւնոտ ձեռքէն կ'ընդունի պատուանշան մը զոր գուցէ անբարոյական կին մը պիտի մերժէր։

Բաւական փսխունք կարելի՞ է գտնել այդպիսի բերաններու համար։

Կը լսենք թէ շատ մը պատուաւոր ընտանիքներ իրենց յարաբերութիւնը դադրեցուցած են նոր Շէֆաքաքաշուքին հետ։

* * *

Նոյնպէս Պոլսէն մեզ կը գրեն թէ Օրմանեան Պատրիարքին ընթացքը բնաւ տարբերութիւն չունի Աշքեանի ընթացքէն։ Արդեօք Արմաշի վանքն է պատճառ որ հոնկէ եկող պատրիարքները մէյմէկ փորձանք կ'ըլլան մեր գլխին։

Սուլթանը գնահատելով Օրմանեանի թրքասէր քաղաքականութիւնն ու հաւատարմութիւնը, Օսմանիչ պատուանշանով վարձատրեց զայն։

ՆԱՄԱԿ ՍԻԼԻՍՏՐԷՆ

Սիրելի՛ հայրենակիցներ

Լալով և ողբալով կը գրեմ այս նամակը, վասն զի ամեն մի անհատի և ամեն մի հայրենասէրի անկարելի է ողբ չկարդալ իր հայրենիքի ներկայ կացութեան վրայ և Ազգին մէջ տիրող եսամոլութեան և անմիաբանութեան վրայ, որ շատ մը դէպ առիթներու տեղի կուտայ։ Այո՛ այս անիծուած եսամոլութիւնն ու փառամոլութիւնը բնական սխալ մը դարձած է հայերուս սրտերուն մէջ...

Տեղւոյս պոլսոյ դասատուն՝ որ 5-6 տարի առաջ Ռուսմոբ վճռականի մը քով զրադրի պաշտօն կը վարէր, նշանաւոր հայ դերասանուհիի մը սիրահարուելով՝ պաշտօնէն կը հրաժարի և ինքզինքը կը նետէ դերասանական ասպարէզը։ Տարի մը յետոյ, թշուառ վիճակի մէջ, խումբն գատուելով կը սկսի աստ անդ թափառիլ, վերջապէս հոս քաղաքս հասնելով, տեղւոյս հոգաբարձութիւնը փնտրը դասատու կարդեց վարժարանին, որովհետև նախորդ դասատու Մ. Ռատանիկեան՝ աւելի չահաւոր գործ մը գտնելով թողած էր դասատուութիւնը։

Պ. դերասանը 3 տարիէ ի վեր տեղս կը մնայ և Դաշնակցականաց խմբին կը պատկանի։ Երեք տարուան մէջ բաւական ստակ և պատիւ շահելով յաջողեցաւ քաղաքիս մէջ «Հայ Երիտ. Միութիւն» անունով ընկերութիւն մը կազմել, յորմէ գոյացած 170 ֆրանքը իրեն յանձնուեցաւ գիրք բերել տալու համար։ Երեք շաբաթէն յետոյ տեսնուեցան քանի մը թատերական գրքեր, աւետարաններ ընդ ամենը 60 ֆրանքի անպէտ գրքեր։ Ընկերութեան անդամները կը հարցնեն. Պ. դասատու՛. այս կրօնական գրքերը ի՞նչ պիտի ընենք։ Յանդուգն դասատուն՝ անվրդովը գլխարկը և ընկերվարական դաւազանը ի ձեռին անխռով կը պատասխանէ.— Կրօնական գիրքերը եկեղեցիին կը նուիրենք, իսկ թատերական բիէսները՝ ձմեռը մէկ երկու ներկայացումներ կուտանք, որով ընկերութիւնը կ'օգտուի և ես ալ արհեստս կը կատարելագործեմ, թերևս օր մը դարձեալ դերասանութեան հետևիմ։ Այս պատասխաններէն գոհ մնացին ընկ. անդամները և ուրախ էին որ հայրենասէր դասատու մը ձեռք ձրգած էին։ Ձմեռը կը հասնի, ի նպաստ ընկերութեան ներկայացում կը տրուի և տոմսակները ծախելով կը գանձէ 480 ֆրանք։

Երբ հաշիւ կը պահանջուի իրմէ, սուտ ու կեղծ հաշիւներ կը ներկայացնէ, բայց անդամները չի համզուելով կը պնդեն ճշդել հաշիւը, այս անգամ խարդախ դասատուն հայհոյելով կը սպառնայ և բոլորովին կը մերժէ հաշիւ տալ։ Առենապետը և տեսնապետը այս լրութեան վրայ զայրանալով կը յարձակին դասատուին վրայ և կ'ուզեն պատուհանէն վար նետել զայն. բայց քանի մը անպարկեշտ կ'արգիլեն։ Ուրիշ օր մը Պ. դասատուն ընթերցարանի գոց դուռը խորտակելով գրքեր ելլն, տակնուվրայ կ'ընէ կը հեռանայ. ընկ. անդամները եղերութիւնը խմանալով կը հրաւիրեն զինքը բացատրութիւն տալ, նա՝ մէկ ձեռքը դաւաղան միւս ձեռքը ռէվոլվէր մը բռնած փէշին տակ կը ներկայանայ և 600 ֆրանքը մարսելով՝ յանձնեց գիրքերը հոգաբարձութեան։ Յետոյ ստուգուեցաւ որ այս գիրքերը դրամով բերել տուած չէր ճարպիկ դասատուն, այլ կրօնական գիրքերը ռուսմոբցի հանդուցեալ Յովհաննէս վարդապետին՝ և թատերական գ'րքերն ալ Դաւիթ Տէօքմէճեանն է եղեր։

Մի զարմանաք ընթերցո՛ղներ, որ այս վատաբարոյ անձը ինչո՞ւ իր արժանի պատիժը չստացաւ, որովհետև հոգաբարձութեան անդամները երկկողմանի ըլլալով՝ մէկը Հընչակեան միսը դաշնակցական, երկար և տաք վիճաբանութենէ յետոյ չկրցին համաձայնիլ և թողին որ կերած 600 ֆրանքը մարսէ։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրինակ դասատուներու և այս ինչ կամ այն ինչ կուսակցութեան անդամ կարծեցեալ անձերէ ու դաւերէ զգուշացէ՛ք։

ՎԱՌՕԴ

ՆԱՄԱԿ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ

ԼՕՐԷՆՍ, 9 օգոստոս

Տարի մը առաջ «Միութիւնի» անգլերէն թիւը ձեռքս առնելով աւետաբեր աղաւնի մը կարծեցի տեսնել, այնքան մեծ էր ուրախութիւնս և այնքան մեծ էր յոյս անոր յաջողութեան մասին։

Ստոյգ է թէ «Միութիւն» իր միամեայ շրջանին մէջ ունեցաւ իր կարեւոր դերը՝ միութեան գաղափարի տարածումով և միտքերու պատրաստութիւնով. բայց աւաղ, հայ ժողովուրդին ցանկացած միութիւնը, որ իր վերջին ապաւէնն է, իրականացած տեսնելու բախտը չունեցանք. անոր համար որ երբ մէկ կողմէն միութեան ի նպաստ անդուլ ջանքեր ի գործ կը դրուէին, միւս կողմէն աւելի բուռն ջանքեր կը հակակշռէին զանոնք, խուլ պայքար մըն է որ տեղի կ'ունենայ ժողովրդին ու միութեան արգելք հանդիսացող անհատներու միջև ու թէև ցաւալի բայց անժխտելի իրողութիւն մըն է որ այսօր միութեան հարցը խաղալիկ դարձած է քանի մը փառասէր ու շահամոլ անձերու ձեռքը, և որ աւելի ցաւալին է ասոնք իրենց կոյր հետևողներն ալ ունին, ասոնց պարագլուխները՝ որոնց մէկ ներկայացուցիչը տեսանք հոս, Ամերիկա, ամեն ատորին մէջտեղները կը դնեն որպէս զի չեզոքացնեն միութեան խնդրի առթիւ ժողովրդին և յեղափոխ. կազմակերպութեանց կողմէ ցոյց արուած կարևորութիւնը, և ժողովուրդը որ կարծուածին չափ կոյր չէ, այդ յայտնի հակառակութեան ու մաքառումին տակ կը նըշմարէ աղտոտութիւն մը և զայն պարտկելու թաքուն նպատակը. անշուշտ ապագան պիտի լուծէ այս հանգոյցը և հայ ազգին համար ճշմարիտ յեղափոխութեան դարպլուիը պիտի սկսի այն օրէն՝ այդ կարգի բախտախնդիրներու դիմակն ալ վար առնուի.....

Ժողովուրդը յեղ. կուսակցութեանց միութիւնը պահանջելով՝ առնն; հայրենասիրական, վեհ և ազնիւ զգացումներուն կոչում կ'ընէ, և ի փոխարէն ցաւալ՝ է որ մեր յեղափոխականներէն եսասիրական պատասխաններ՝ միայն կը լսուին։ Շատ անգամ լսեցինք կամ «Միութիւնի» մէջ կարդացինք՝ միութեան իբր պայման ապակեդրոնացումը ընդունելու առաջարկներ։ Եթէ ձուլումը կամ հպատակութիւնը միութիւն կը նշանակէ, ուրեմն բոլոր քրիստոնեայ եկեղեցիները պէտք էր շատոնց պապականութիւնը ընդունելով մոցած ըլլային, բայց կը տեսնենք թէ ձուլում և միութիւն տարբեր բաներ են. Ժողովուրդին կամքը այն չէ որ երկու կուսակցութեանց մին մնայ, այլ զանոնք երկուքն ալ հաւասարապէս կազմակերպեալ մարմիններ ճանչնալով՝ յօգուտ ազգի փրկութեան անոնց միութիւնը կը պահանջէ, և այդ մասին իրենց մէջ նախնական բանակցութիւններ ըլլալէ յետոյ երկու միացեալ կուսակցութեանց ընդհանուր խորհուրդ ժողովին դարձն է որոշել թէ կեդրոնացումը օգտակար է թէ ապակեդրոնացումը. հիմակուընէ այդպէս բաւեր մէջտեղ նետելով հետը խաղալը սխիր մըն է, քանի որ պարզապէս կը նշանակէ գործը ձրգձգել և մահուան դատապարտել։

Անցողակի կերպով յիշենք թէ՝ ապակեդրոնացումը առաջարկողներ կեդրոնացումը ընդհանրապէս դրութիւն կ'անուանեն՝ Նազարբէկի ծանօթ տարբերները մոռնալով ընելով։ Սկզբունքի դէմ հիմնական փաստ ցոյց չտրուիր, հետևաբար կեդրոնացումը չէ եղեր պատճառը եղած ցաւալի պահանջներուն, այլ անբարեխիղճ մարդու մը ղեկավարութիւնը, այնպէս որ ապակեդրոնականներու մէջ ալ եթէ Նազարբէկեր կան՝ հետեւանքը նոյնն է և անխուսափելի։

Ժողովուրդը կեդրոնայուսի և ապակեդրոնացումի վէճերէն զատ չուզեր լսել նաև անհատական խնդիրներ. Ժողովուրդին միտքը մի միայն միութեան գաղափարին յառած՝ չհետաքրքրուիր բնաւ թէ երկու կուսակցութիւններու յանցաւորը ո՞րն է միութիւն յաջողելու մասին, ուստի ինքնապաշտպանութեան տղայական ձև մը կը համարուի յանցանքը ուրիշի վրայ նետելու փութկոտութիւնը ունենալ։

Զ. ԱՄԱՍԵԱՆ

ՆՈՐ ՔՆԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ

կամ

ՀԻՒԲԸ. ՀԻՆ և ՆՈՐ ԱԶԳ. ԵՐԳՈՑ

Երկար տարիներէ ի վեր ազգային երգարաններու տպագրութիւնը Թուրքիոյ մէջ արգիլուած ըլլալով, գրեթէ մինչև այսօր ունեցած չէինք հին և նոր երգերու բովանդակ ճոխ երգարան մը, որուն պէտքը յոյժ զգալի դարձած էր։ Այս պէտքը լրացնելու փափաքանօք Պ. ՅԱԿՈԲ ՍԻՍԱԿ ձեռարկած է ընդարձակ երգարանի մը հրատարակութեան, որուն Ա. հատորը ընտիր թղթի վրայ մաքուր տպագրութեամբ լոյս տեսած է։

Այս աշխատութիւնը դնահատելի գործ մը ըլլալով, վստահ ենք թէ՝ հայ հասարակութիւնը իր նիւթական քաջալերութեամբ՝ պիտի նուիրէ անոր պէտք եղած ընդունելութիւնը։

Երգարանի գինն է 2 ֆրանք։ Յանկացողները պէտք է դիմեն. Մ. Խաչիկեան, Վառնա Արևելեան տպարան, երկրորդ թաղ, հին թիւ 1104 հասցէին։

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

ԱՄԵՐԻԿԱ.— Ֆիլատելֆիա, Պ. Գ. Թաշճեան, թերթերնիդ շարունակ պիտի ստանաք, ոգոստոս 1 էն բաժանորդ էք։

Վաթերվիլ.— Պ.Պ. Յակոբեան, Ձեր տարեկան բաժնեգինը ստացած ենք, ո՞ր թիւերը կը պակսին զրկեցէք։

Լովրէնս,— Պ. Տ. Պոյաճեան, Ձեր յանձնարարութիւնը սիրով կատարեցինք։

Վիթհէնավիլ, — Պ. Մարդակէսեան, Ձեր նամակը շնորհակալութեամբ ստացանք, բաժնեգինը 1 տալար ապահովագրեալ նամակի մէջ զետեղելով կարելի է զրկել։

Թրոյ,—Համբարձում Շահնեան, քարթը ստացանք, Ձեր նամակը ձեռքերնիս հասած չէ, հարցումնիդ երկրորդ նամակով մը կը բերկնեցէք։

Ֆիլատէլֆիա,— Պ. Մինասեան, շնորհակալութեամբ ստացանք Ձեր համակրալից նամակը։

ԳՐԱՆՍԱ.— Նանսի, Հայ ուսանողաց միութիւն. Ձեր նամակը ստացանք. Պ. Ս. Ա.ի առաջարկով ծգոստոս թիւէն սկսեալ զրկած ենք։

ՌՈՒՄԱՆԻԱ.— կալաց, Հայր Ղեւոնդ Փափազեան, շնորհակալութեամբ ստացած ենք Օրացոյցը։

Պրաիլա,— Պ. Գ. Գրուսալեան. Ձեր զրկածը շնորհակալութեամբ ստացանք։

ՀՆԴԿԱՍՏԱՆ.— Պոմպայ, Պ. Ալիքսանեան։ Ձեր կրկնակի նամակները ստացած ենք, Ձեր զրկելիքը հոգ չէ երբ ալ որ ըլլայ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ

կամ

ՆՇԱՆԱԿՔ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

Այս ընտիր և գեղեցիկ գործը կուգայ Ազգ. հրապարակի վրա մեծ պակաս մը լրացնելու։ Մինչև ցարդ փոքրադիր լուսանկարը միայն հրապարակ եկած էր որը՝ խիստ անկատար ըլլալով՝ անբաւական էր լրացնելու պահանջուած պէտքը։ Արտասահմանի աղգայնոց բազմաթիւ խնդրանաց համաձայն մեր ընկերներէն մին ձեռնարկեց այս գործը ի կատար հանելու, որ մօտ ժամանակէն վիմագրութիւնը պիտի աւարտի մեծադիր, իրական գոյներով, կատարելագործեալ ձևով, ընտիր և փայլուն թղթի վրայ։

Անշուշտ իւրաքանչիւր հայ անհատ պիտի փափաքի ունենալ իր ազգային փառաց զինանշանը, զարդարելու համար իր սենեակի ճակատը։

Հայկական Զինանշանը ունենալ փափաքողները թող հաճին գիմել խմբագրութեան հասցէին։ Գինը է երկու արծ. ֆր. փոստային ծախքով։ Զինանշանը վիմագրական մամուլի տակ ըլլալուն համար բաժանորդներէն կը խնդրուի համբերել 1, կամ առ առաւելն 2 ամիս։

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ «ՄԻՈՒԹԻՒՆ»Ի

Շնորհակալութեամբ ստացանք Ամերիկայի Լովրէնս քաղաքէն Պ. Պետիկեանէ 1 տալար (5 ֆր.)։

Նոյն քաղաքէն Պ. Մինաս Թաշճեանէ 1 տալար

Աղեքսանդրիայէն Պ. Խաչէնէ 7 ֆրանք։ — Մանչէսթրի Հնչ. Մասնաճիւղէն 1 տալար։ — Հովը-Հիլ (Ամեր.) Հայ. Գրադարանէն 1 տալար։

ՄԻՆԱՍԵԱՆ ՀԱՅ ԱԶԳԱՏԱԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

Ցաւօք սրտի կարդացինք հետեւեալ տողերը «Մասիսի» մէջ։

Սբվադի պաշտօնական թերթը կը գրէ թէ՝ հռչակաւոր աւազակապետ Մինաս օղլուի խումբը վերջերս ասիական զինուորներու կողմէ ցիր ու ցան եղեր է։ Աւազակապետն իր հինգ ընկերներով յաջողած է փախչիլ, բայց իր եօթը ընկերներ՝ ձերբակալուեր են, ոմանք մեռած ոմանք ողջ։ Մեռածներուն մէջն է Գուլճաղլու-Թօփալ Սարգիս իսկ ողջերուն մէջ կը գտնուին Նիկարց և Զարշամպացի երկու Պետրոսները, Աւետօղլու Կարապետ Դերսէս։ Ձերբակալուեր են նաև Մինաս օղլուի ատուամբ գործող բանի մը թուրք աւազակներ, իրենց մարթին հրացաններով և ռազմամթերքներով։

ՀԱՄԻԴԱԿԱՆ ԲԱՐԵՍԻՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Սուլթանը հրամայած է յանձնախումբ մը կազմել, երկու Թուրքէ, երկու յոյնէ, մէկ լուսաւորչական և մէկ պապական հայերէ բաղկացեալ, որոնց պաշտօնը պիտի ըլլայ եղեր, Թուրքիոյ բոլոր դատաւորները չրջիլ և հանդանակութիւն մը բռնալ՝ անցեալ տարուան կոտորածէն թշուառացեալ հայոց նպաստելու և քանդուած դպրոցները, եկեղեցիները ու վանքերը վերաշինելու համար։

—o—

Ը.Աւէնի մէջ կը կարդանք թէ՝ Կ. Պոլսոյ ռուս. նոր դեսպան Պ. Զինովիէֆի իր կրթութիւնը առած է՝ Մոսկուայի Լազարեան ճեմարանի մէջ, ուր սովրած է լու հայերէն և պարսկերէն լեզուները։

BIBLIOGRAPHIE

Tous ceux qui ont à cœur l'avenement de la Justice et du Droit naturel de l'être, liront avec plaisir le nouveau *roman social* de *PIERRE PIÉTRI*, qui vient de paraître *à la librairie internationale 41 rue Barrault PARIS.*

L'auteur, libre jusqu'à la furie a jeté dans ces trois cents pages tout ce que le cœur humain peut contenir de haine.

Jaïou (c'est le titre de cet ouvrage) est un malheureuv que les évenements poussent sur les grandes routes. C'est le calvaire du déclassé, du meurt-de faim qui d'étape en étape roule jusqu'aux limites de l'infamie social.

Ecrire au directeur de la librarie internationale 41 rue Barroult (Paris) franco 3 fr.

Մեր առաջիկա թուով պիտի հրատարակենք Միութիւնը յաջողցնող պայմանները, զորս քաղած ենք Թուրքիոյ և արտասահմանի՝ Միութիւն պահանջող ընկերներու թղթակցութիւններէն։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ՄԻՈՒԹԻՒՆ»Ի
ԱԹԷՆՔ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԱՏ ՏՊԱՐԱՆ

կը բանաք, և օր մը երկու անձինք ձեզ կը ներկայանան և կ'ըսեն. «Մենք երկու թշնամի եղբայրներ ենք ամեն օր կը կռուինք և քաղաքին մէջ խայտառակ եղած ենք։ 100 ոսկի կը բերենք ձեզ, ընդունեցէք մեզ ձեզի ընկեր. փոխեցէք ձեր վաճառատան անունը և պիտի տեսնէք որ ձեր գործերը լաւ պիտի յառաջանան»։ Ի՞նչ պիտի պատասխանէիք ընթերցո՛ղ, բայց եթէ «Պարոնա՛ք, ձեր առաջարկութիւնը շատ կը պատուէ ինծի, բայց քանի մը օր տուէք մըտածելու համար»։

Եւ սակայն ընթերցող, գիտնալով որ երեք հայ քօմիթէները ունին անհաւասար դրամագլուխ, շատ անընդման բնութիւն և իրարու հակառակ ծրագիրներ, այս ամենն ալ գիտնալով հանդերձ դուք չարունակէիք պահանջել որ ձգեն իրենց անունները և ամէն ինչ, և միանալով մէկ քօմիթէ կազմեն։ Դիտէք, ի՞նչ պիտի ըլլայ իրենց միութեան արդիւնքը,— 15 օր յետոյ պիտի բաժնուին աւելի թշնամի, քան ինչ որ էին առաջ։

II

Այժմ եզրակացնենք մեր ըսածները։

Ա.—Միութիւն, անմիութիւն, մարդոց գործերը չեն, այլ եղանակի (climat) կրթութեան կրօնից գործերն են։

Բ.—Մեր ազգը բաժնուած ըլլալով Ռուսաստանի, Պարսկաստանի, Թիւրքիայի, Հնդկաստանի և Եւրոպայի մէջ, և ենթարկուած ըլլալով այդ տեղերու քաղաքակրթութեան և այլ և այլ կրօնական ազդեցութեանց տակ, բնական էր որ պիտի արտադրէր քաղաքական խմբեր իրենց մասնաւոր ծրագիրներով։ Զարմանալին այն է որ այս խմբերը բազմաթիւ չեն։

Գ.—Երբ ազգի մը մէջ կը գտնուին բազմաթիւ անկախ խմբեր, այս խմբերը նախ կ'ըկսին իրարու հետ կռուիլ։

Դ.—Բայց երբ այն խումբը, որուն կազմակերպութիւնը ազգին պէտքերուն համար աւելի լաւ համարուած է այդ խումբը կը բարձրացնէ իր արժանիքը և կը դերազանցէ միւս խումբերը։

Այս չորս յօդուածները, ինչպէս տեսանք, անձնական կարծիք չեն, այլ միջազգային օրինաց համառօտութիւնը։ Եթէ դուք կ'անդիտանաք այս օրէնքին, ուրեմն դուք ալ ոչ միայն չէք կրնար հասկնալ ձեր հայրենիքի պատմութիւնը, այլ և չէք կարող ուրիշ երկիրներու ժողովուրդներու պատմութիւնները իմանալ։

Ուրեմն «միութիւն» պոռալով պէտք չէ որ վիճաբանիք, այլ պէտք է ոյժ պոռաք։ Իրաւունքը չէ որ կը յաղթանակէ այլ ՈՅԺԸ։ Տե՛ս էք Կրետէն, տեսէ՛ք Թեսալիան։ Այն օրը որ դուք ունենաք կատարելագործեալ քօմիթէ մը, այն օրը դուք կը յաղթանակէք։ Եւ ձեր ձեռքն է ժողովուրդ, ստեղծել կատարելագործեալ քօմիթէ մը, որովհետև անոր որուն կուտաք ձեր դրամն, բնականաբար նա պիտի ունենայ ոյժ և պիտի ըլլայ զօրաւոր։

Արդարև այսօր մեր քօմիթէները իրարու հետ խառնակաբար կռուող շրջանի մէջ կը գտնուին. սակայն վաղը ժամանակը մեզ պիտի տայ միւսներէն աւելի զօրաւոր քօմիթէ մը։

Այս հարցման պատասխանելէ առաջ, կը պարտաւորիմ յայտարարել որ երեք քօմիթէներէն և ոչ միոյն կը պատկանիմ։ Դրօշակեան պարագլուխները ինծի անծանօթ են, ընդհակառակը՝ Հնչակեաններու մէջ ես ունիմ բարեկամներ որոնք կը սիրեմ սրտանց, հակառակ ասոր երեք գանձակներու առաջ, որոնք երկուքը բարեկամներու և երրորդը անծանօթի մը միջոցաւ ինծի կը ներկայացուի, չպիտը վարանիմ իմ տակս ձըգել Դրօշակեան գանձանակին մէջ։

Ինչու համար։

Վասնզի Դրօշակեան քօմիթէն գայթակղութեանց, բաժանման և կռիւներու պատճառ չդարձաւ։

Վասնզի իր մէջ չպարունակեր ամենակարող պետ մը, որը առաջ բշէ միւսներ իր «ես»ը։

Վասնզի՝ դաշնակցական կազմակերպութիւնը կը համապատասխանէ մեր ժողովրդի բնութեան, որ արդէն ամենահին ժամանակներէ ի վեր միշտ կառավարուած է դաշնակցական և աւատական եղանակով։

Վասնզի ելևմուտքը աւելի յաջող և աւելի կանոնաւոր է։

Վերջապէս, իր ծրագիրը մէկ քանի բարեփոխութիւնով կարելի է համարել ազգային ծրագիր մը։

Այո, ես կը ձգեմ իմ դրամս Դրօշակեան գանձանակին մէջ և կը յանձնարարեմ բոլոր ժողովուրդին նոյնը ընել, միայն թէ դրամին հետ միասին, մենք կը ձգենք գանձանակին մէջ թուղթ մը վրան հետեւեալները գրուած։

1.— Դաշնակցական ընկերութիւն, մենք ձեզ կուտանք մեր դրամը, որովհետև հաստատբար կը կարծենք որ Հայկական գործերու յաջողութեան համար պէտք կայ հարուստ և զօրաւոր քօմիթէի մը։ Ուստի, դուք ունիք գլխաւոր անհրաժեշտ պայմաններն Հայաստանի կազմութեան համար։

2.— Ձենէ ոճիրներ (attentats) չենք պահանջեր. այլ կը պահանջենք որ դուք աշխատիք պատրաստել և իրականացնել Հայաստանի ազատութիւնը։

3.—Հասնելու համար հոն՝ դուք պէտք է զգուշանաք դանդաղութենէ և աճապարանքէ ու պէտք է յիշէք միշտ ասելիք խոթել հաղարաւոր հայեր ջարդող թուրք զօրքին համազգեստին մէջ։

4.—Աշխատեցէք՝ եթէ պէտք է 5, 10 կամ 20 տարի, բայց պատրաստեցէք յեղափոխութիւնը այնպէս ինչպէս որ պէտք է։ Ձեր առաջին պարտականութիւնն է ազատել Հայաստանը։

5.— Ազգի մը հաստատութեան համար բաւական չէ միայն տ՛նամիթի գործածութիւնը, պէտք է որ դուք աշխատիք շատ խելացի քաղաքականութեամբ։

6.— Դուք պէտք է Հայաստանի վրայ լաւ և անմիջական տեղեկութիւններ ունենաք, ճանչնաք լեռները, դաշտերը և բնակիչները, որոնց վրայ կարելի է վստահիլ. իսկ Քիւրտն և ամեն անոնք, որոնք ձեր դրամը առնելէ յետոյ ձեզ կը մատնեն. պէտք է անոնք պատժել։ Նմանապէս դուք պէտք է ունենաք մտերմական յարաբերութիւններ Տաճկաստանի ամեն թշնամիներու—Պուլկարներու, Սերպերու, Յոյներու, Սիրիացիներու, և Պարսիկներու հետ։ Եւրոպայի մէջ պէտք է սիրտ յարաբերութիւն ունենաք գրագէտներու, ընդդիմադիր կուսակցութեանց եբեսփոխաններու, ռամկավարական կուսակցութեանց հետ, մինչև իսկ կարող էք խոհեմ յարաբերութիւններ ևս ունենալ նախարարներու հետ։

7.— Այս աշխատութեանց մէջ չմոռնալու համար, դուք պէտք է բաժնէք աշխատութիւնը, ունենաք տեսակ մը ձեր արտաքին, ներքին և պատերազմական նախարարութիւնը։

8.— Պէտք է ջանաք տարածել հայ ազգային գաղափարը հայերու և օտարներու մէջ խօսքով, հրատարակութիւնով և թղթակցութիւնով։

9.— Պէտք է անմիջապէս դատապարտէք ստակ կորզելու եղանակը Գիտցէք որ հարուստէ մը կորզուած ստակով կը ծնի թշնամի մը, հակառակ ազգային գաղափարի։ Աւելի կը սիրեմ որ դուք տարին 5000 ոսկի քիչ գանձէք և մեր անկախութեան թուականը քիչ մը ուշանայ, քան թէ տեսնել 100 ընտանիք թրքերու բարեկամ։

10.— Պէտք է հաստատէք հարուստ և առքատ դասակարգին մէջ խիստ մտերմութիւն մը։

11.— Ձեր ծրագիրը պէտք է ըլլայ այնպէս որ բոլոր հայերը կարողանան հասկնալ։ Ոմանք արձակելու համար բաւական է միայն քանի մը վճռուած երիտասարդներ. բայց յեղափոխութիւն ստեղծելու համար պէտք է ամբողջ ոյժերու աշխատակցութիւնը, այդ ոյժերն են հարուստները, գործաւորները, կղերականները, կիներն ու մանուկները։ Եթէ դուք կ'ուզէք որ ամբողջ ժողովուրդը ձեր դրօշակին հետևի. ձեր դրօշակը պէտք է ըլլայ բաւական լայն, ապաստանելու համար ամբողջ ժողովուրդը։

12.— Եթէ այս ազգային ծրագիրը— որ միայն կարող է մեզ ազատել կը պահանջէ աւելի խորհրդածութիւն, քրը ցոյց չտուէք մինչև հիմա Հայկական գործերու մէջ— կը համապատասխանէ ձեր գաղափարներուն, յայտնեցէք մեզ և մենք պիտի օգնենք։ Այո՛. մենք ձեզ պիտի օգնենք, հարուստ և աղքատ, և ամբողջ Ռուսաստանի, Պարսկաստանի, Թուրքիոյ, Ամերիկայի և Եւրոպայի հայերս։ Եթէ ընդհակառակը. ձեր նպատակն է հետեւիլ անձուկ ծրագրի մը, ինչպէս առաջ, կը պարտաւորինք նոյնպէս ձեզ իմացնել, որ մեր դրամը զոր ձեզ կուտանք, կը ներկայացնէ հացի կտորներ որ կը խլեն մեր և մեր զաւակներու բերնէն, և ասիկայ ոճիր մը, մեծ ոճիր մըն է մեզ համար որ կուտանք ձեզ համար որ կ'ընդունիք, եթէ ձեր կամքը չհամապատասխանէր մերիններուն։

III

Մինչ մենք կը խօսինք քօմիթէներու մասին, կը տեսնեմ շատ հայեր, որոնք կատարեալ յուսահատութեան մէջ են և կ'ըսեն. «Մի՞թէ պէտք է շարունակել կռիւը՝ յոգնեցանք, աւերակ դարձանք. անօթի մնացինք, աւելի լաւ չէ՞ քիչ մը հանգստանալ։

Ցունաստանի պարտութենէն յետոյ այս խնդիրը շատ բնական է։

Բայց ի՞նչ է հանգստութիւնը։

Ըսէք. միթէ՞ հանգստութիւն է համբուրել կարմիր ձեռքը որ մեր եղբայրները ջարդեց։

Մեթէ՞ կարելի է աշխատութեան սկսիլ քիւրտերու խարազաններուն տակ, որոնք աւելի յանդգնացած են հիմայ քան ինչ որ էին առաջ։

Միթէ՞ հանգստութիւն է դառնալ մեր աւրուած, գողցուած, հրդեհուած տուներուն մէջ, և անոնք վերաշինել որպէսզի թրքերը ջահով ու դաշոյնով ներս մտնեն։

Միթէ՞ հանգստութիւն է վերըստին ապրիլ իբրև ռ ա ե ա, խսնարհիլ ամեն տեսակ վայրենի և լպիրշ հայհոյութեանց առջև, ձգել ուտել ինչպէս առաջ, մեր հարստութիւնն ու աշխատութեանց արդիւնքը, ոչ թէ մեր աչերուն, այլ՝ մեր հայրերը, մայրերը և եղբայրները սպաննողներուն։

Ո՛չ, մեր ազգը հանգստութիւն չպիտի ունենայ մինչև այն օրը, երբ մենք մտնենք Հայաստան՝ զէն ի ձեռին, տաճկական արիւնով մեր ձեռքերը կարմրած, այն օրը, երբ մենք վերականգնենք աւերակները, հին պալատները և ամրութիւնները, այն օրը, երբ մենք ետ առնենք մեր տուները, դաշտերն ու պարտէզները, որոնք գողցան մենէ. այն օրը՝ երբ մեր հարստութեանց արդիւնքով շինենք ճանապարհներ, երկաթուղիներ, զարգացեալ քաղաքներ և այլն, որ մենք ունենանք մեր հանգստութիւնը։

Այս պէտք է ըլլայ բոլոր հայերու սուրբ և յաւիտենական երդումը։

Ե՞րբ պիտի գայ ազատութեան այն օրը։

Երբ մենք ըլլանք պատրաստ։ Այսինքն երբ մենք ունենանք. 1. Անհուն սէր դէպի հայրենիք։ 2. Հարուստ, լուրջ և պարագաների համեմատ ծրագիր ունեցող քօմիթէ մը. պարագաներ՝ որոնք այլևս երեկուանները չեն։ Սպասելով այդ օրուան, ամեն հայու առաջին պարտականութիւնն է աշխատիլ կռիւի օրուան համար, իր աշխատութեան արդիւնքով գնել հրացաններ։

Հայաստան մը հիմնելու համար, պէտք չէ պատրաստել 20 երիտասարդ բաղկացեալ խումբ մը, այլ պէտք է պատրաստել ամբողջ ազգը։

Իսկ քօմիթէն՝ որը պիտի ստանձնէ առաջնորդել ազգին գործերը, ժողովուրդը՝ որոշում մը տալէ առաջ, պարտաւոր է սպասել որ «Դրօշակ»ը հաստատական պատասխան մը տայ։

Քօմիթէները գոյութիւն կ'ունենան, երբ ժողովուրդը ոյժ կուտայ անոնց. հետևապէս փոխանակ անոնց դէմ գանգատելու, պէտք է ընդունիլ այլ անոնց՝ ազգային ծրագիր մը կամ բացասական պատասխան մ'առնուլ։

ՏԻԳՐԱՆ ԵՐԿԱԹ

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ ՔԱՆՈՎԿԱՍԻ ՍՊԱՆՄԱՆ ԱՌԹԻՒ

Եւրոպայի մէջ օրուան կարեւոր դէպքերէն մէկն է Սպանիոյ նախարարապետ Քանովաս Տէլ Քասթիլոյի սպանումը իտալացի անիշխանականի մը կողմէ։ Ցանդուգն անիշխանականը, որ արդէն կախաղան հանուեցաւ, իր հարցաքննութեան ժամանակ յայտարարեց թէ ինք ուզած էր լուծել Մոնժուիզի բանտին մէջ տանջանքի ենթարկուած անիշխանականներու վրէժը և թէ մեղսակից չունի բնաւ։

Մեր ընթերցողներէն շատերուն անծանօթ են՝ կարծենք՝ այն անլուր բարբարոսութիւնները զորս Սպանիոյ կառավարութիւնը յանուն բարեկարգութեան, ի գործ դրաւ կարգ մը անմեղներու վրայ, որոնց գլխաւոր յանցանքն էր ապրուստի միջոց մը չունենալն։

Խնդիրը ծագում առած էր Պարչէլոնէի մէջ ասկէ երկու տարի առաջ տեղի ունեցած անիշխանական գործողութեան մը առթիւ։ Կրօնական թափօրի մը ժամանակ, մարդուն մէկը, ռումբ մը նետեց բազմութեան մէջ որուն զոհ գացին 4–5 կրօնամոլներ, թէև այդ կրօնական շահագործումը կազմակերպող մոլեռանդ կղերներէն ոչ ոք վնասուեցաւ դժբաղդար։ Այս դէպքը առիթ մը եղաւ արիւնարբու Քանովասի ձեռքը որպէս զի սոսկալի հալածանք մը ըսկսի բոլոր կասկածելի համարուած անձերու դէմ։ Հարիւրաւոր մարդիկ կամայաբար բանտ նետուեցան ու ամեն կերպ տանջանքներու ենթարկուեցան։ Նոյն միջոցին ռումբը նետող անիշխանականը՝ փախած էր արդէն ու Ամերիկա կը գտնուէր, սակայն կառավարութիւնը չուզեց բնաւ խոստովանիլ թէ իր ձերբակալածները յանցաւոր չէին և վերջապէս անոնցմէ հինգը մահուան դատապարտեց իբրև մեղսակից այդ գործին։ Այս անմեղները քանի մը ամիս առաջ կախուեցան, ընդհանուր ցասում առաջ բերելով Եւրոպայի ազատական մամուլին մէջ։ Իրենց մահուընէն առաջ կրցած էին քանի մը նամակներ ղրկել բանտէն դուրս, նկարագրելով իրենց անլուր չարչարանքները։ Այդ նամակներուն հրատարակումը ա՛լ աւելի զայրոյթը սաստկացուց և Անգլիոյ մէջ նոյնիսկ բողոքի միթինկներ գումարուեցան։ Քանովաս ստիպուեցաւ զիջում մը ընել հասարակաց կարծիքին և արձակեց յիսունի չափ բանտարկեալներ, որոնք երկու տարիէ ի վեր Մոնժուիզի մէջ կը տանջուէին։ Այս բանտարկեալները ոսոիկաններու հսկողութեամբ մինչև սահմանագլուխ տարուելով ազատ արձակուեցան և գնացին Ֆրանսա, Անգլիա և Ամերիկա։

Ասոր արդիւնքը շատ աղետալի եղաւ Քանովասի համար, որ Սպանիոյ կառավարութիւնը կը ներկայացնէր։ Արձակեալները սկսան պատմել բոլոր իրենց կրած սոսկալի չարչարանքները, որոնք հաւատաքննութեան հետ վերջացած կը կարծուէին, գոնէ քաղաքակիրթ երկիրներու մէջ։ Ցոյց տուին իրենց վէրքերը, իրենց հաշմուած ծննդական անդամները և փրցուած եղունգները։ Անոնք որ չափազանցուած կը համարէին մահապարտներու նամակները, ստիպուեցան տեղի տալ այդ կենդանի ու շօշափելի վկաներու առջև։

Վերջին օրերս ընդհանուր ազատական մամուլին յարձակումները Քանովասի դէմ անկարելի է նկարագրել. այնչա՛փ առաջ գացին իրենց նախատինքներուն մէջ որ մինչև իսկ Քանովասը նմանցուցին Սուլթան Ապտիւլ-Համիտին։ Ամենէն մեծ նախատինքը զոր կարելի է ընել մէկու մը...

Մասնաւորապէս «Տէյլի Քրոնիքըլ» մանրակրկիտ քննութիւն մը բացաւ Մոնժուիզի բանտին մէջ տրուած տանջանքներուն վրայ եւ քստմնեցուցիչ յայտնութիւններ ըրաւ։

Արդ, բնական էր որ բոլոր հրապարակագիրները բուռն գրգռութիւն մը առաջ բերէին դառնացած և միանգամայն կորովի մտքերու մէջ և գտնուէր մէկը որ, Անժէլիոյի պէս, անձնուրացութեան գերագոյն վայրկենի մը մէջ, ուզեր այդ անիրաւութիւններուն վրէժը լուծել։

Սակայն խնդիր մը կը ներկայանայ հոս.

Միթէ Քանովաս մինակ պատասխանատո՞ւն էր բոլոր այդ եղածներուն, իրեն տեղ ուրիշ նախարարապետ մը նոյնը չպի՞տի ըներ, իբրև կարգապահութեան, օրէնքի և իշխանութեան ներկայացուցիչ։ Բանտապետը որ այդ անմեղները չարչարեց, դատաւորները, որոնք այդ հինգ հոգին կախաղան ղրկեցին, կրօնաւորները որոնք մութին մէջ իրենց ազդեցութիւնը բանեցուցին այդ չարչարանքները սաստկացնելու համար, Քանովասի չափ յանցաւոր չէի՞ն։

Սպանիոյ մէջ այս միջոցիս տեղի ունեցած դէպքը պատահեցաւ նաև Ֆրանսա քանի մը տարի առաջ։ Ռավաշոլ, Վայանի և Էմիլ Հանրիի վրէժը լուծելու համար Գազէռիս սպաննեց Հանրապետութեան նախագահ Գառնօն։ Միայն մեր մէջ չի գտնուեցաւ մէկը որ հազարաւոր անմեղներու վրէժը լուծէր Նազիմի կամ Հիւանիի նման գպանէ մը, թէև Անճէլիոյի կամ Գազէռիոյի պէս հրզօր նկարագրի տէր տիպարներ չի պակսեցան։

Այս երեւոյթը մեկնելու համար հարկ է քննել անիշխանականին փիլիսոփայութիւնը, իր յղացումները, իր պատճառաբանելու ձեւը։ Կարծելու չէ որ ամեն անիշխանական անպատճառ կէս անօթի գործաւոր մըն է, որուն ամբողջ տենչանքը մարդ զարնելու մէջ կը կայանայ։ Անիշխանութիւնը ունի այսօր իր խմաստասէրները, իր քարոզիչները և հաւատացեալները, որոնք լեգէոն կը կազմեն։ Վարդապետութիւն մը որ Պաքունինի Քրոբոթքինի, Ելիշէ Ռըքլիւիոթ Ժան բաւի և ուրիշներու պէս շատագովներ ունի, պէտք չէ թեթեւորէն դատել։

Անիշխանութիւնը թէև այսօրուան հերձուածն է, բայց վաղուանը՝ օնքը կրնայ ըլլալ։

(Շարունակելի)

ԱՌ ՆՈՐԱԿԱԶՄ ՀՆՉԱԿԵԱՆ ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

Ո՞ւր մնացիք դուք, ո՞ր ծակերը մտած էք. ժամանակ մը դուք էիք (բացառութիւնները կը յարգենք) ազգին որոշ թշնամիները, այո՛, դուք ամբողջ ինը տարի կուրօրէն գործեցիք եսամոլ Նազարբէկի փէշերուն տակ աստուածացուցիք զայն, ձենէ շատերուն ծանօթ էին անոր շահատակութիւնները ու կեղծ հայրենասիրական զգացումները, զորս փոխանակ ժամանակին երեւան բերելու, ձեր քսու կեղծաւորութեամբ ամեն ինչ ծածկեցիք, քծնելով անոր շլացուցիչ բառերուն և դրամին առջև։ Յետոյ ելաք այն աստուածային գահուն մօտ, փառքի հաւասարութեան իրաւունք պահանջելու չափ մեղանչեցիք անոր դէմ, հետեւապէս երկինքէն յանկարծ գետին թափելով պատժուեցաք։ Երբ տեսաք թէ նիւթական և բարոյական շահուց աղբիւրները այլևս ցամքեցան ձեզ համար, փոխանակ ազգային կենսական շահերը պաշտպանելու համար ձենէ զատ գոյութիւն ունեցող մարմինի մը դիմելով՝ խնդիրը ընկերային դատաստանի ենթարկելու, անձնական չար կրքէ թելադրուած ելաք շազդասիրաբար Լօնտոնի դատարաններու առջև հրապարակաւ պախարակեցիք ազգութիւնը, արատաւորեցիք յեղափոխական բարձր անունը, ոտնակոխ ըրիք, բայքայեցիք ժողովուրդին դրամով ու արիւնով առաջ բերուած զօրաւոր կուսակցութեան մը գոյութիւնը։

Անցեալին վրայ չծանրանանք, ներկային վրայ խօսինք։ Ո՞ւր են ձեր խոստումները։ ընդհ. միութիւն մը առաջ բերելու համար ջանքեր պիտի ընէիք. Դաշնակցութեան պիւռօին հետ բանակցութեան մտած էք ըսիք, այսպէս հաւատացուցիք ժողովուրդը որ մինչև այսօր այդպէս գիտէ և անհամբեր կ'ըսպասէ եզրակացութեան։

Դաշնակցականները կը քննադատենք, կը հարուածենք թէ չեն գիջանիր, բայց միթէ՞ դուք արդար էք, չէ՞ որ ձեր դատավարութենէն

յետոյ Պ. Սրվաղլեան Ժընէվ գնաց առաջարկուած պայմաններուն պիտի պատասխանէիք, ինչո՞ւ լռութիւն պահեցիք, երբ ձենէ պատասխան ուզեցին յայտարարեցիք թէ պաշտօնապէս գրկած չէիք Պ. Սրվաղլեանը (այսպէս կը հաւատացնեն մեզ Պ. Դաշնակցականները) Պ. Արփիարը զրկեցիք, որ իբրև հակառակորդ չուզեցին տեսնուիլ անոր հետ, վերջերս զրկեցիք Պ. Ե. Ճանկիւլեանը, որուն անաչառութեանը վրայ երբէ՛ք կասկած չունինք. քիչ ժամանակէն Դաշնակց սկսաններուն գաղափարը և առաջարկները առնելով վերադարձաւ Լոնտոն։ Ինչո՞ւ համար մինչև այսօր չէք պատասխանած։

* * *

Կարելի՞ է բոլորովին անմեղ հրաշակել զձեզ, քանի որ ձեր կողմէ ոչինչ տեսնուիր, ո՛չ ջանք, ո՛չ գործ և ո՛չ ալ զոհողութիւն։ Ինչպէս կը լսենք, դուք՝ իրարու դէմ կռուած և գժտուած անկիւնները քաշուած էք. Դաշնակցականք որո՞ւ հետ բանակցին, քանի որ իրենց առջև պահանջող և պատասխանող պաշտօնական մարմին մը չեն տեսներ։ Ինչո՞ւ համար չէք ձեռնարկեր նոր վարչութեան մը կազմակերպութեան՝ որ միութեան հարցը ժամ առաջ վճռական լուծում մը ստանայ։ Դաշնակցականաց միջին և ստորադասեալ անդամները առ հասարակ միութեան փափաքողներ են։ բացի 7–8 անձնաւորութիւններէ, որոնց մասին խօսեցանք մեր առաջնորդող յօդուածին մէջ, անոնք ալ պատրաստ են մօտենալ ձեզ, երբ ձեր մէջէն դուրս հանէք քանի մը անձնաւորութիւններ, որոնց անցեալը արատաւորուած և ներկան կասկածելի թուած է անոնց։ Եթէ անկեղծ հայրենասէրներ էք՝ գործին սիրոյն համար պէտք է որ զիջանիք և ընդունիք այս առաջարկը. որովհետև ընդհանրութեան շահուն առջև ոչ միայն այսպիսի փոքր զոհողութիւն մը, այլ ի հարկին պէտք է 20–30 մարդ ալ զոհենք մէնչև իսկ։

Թող չկարծուի թէ ձեր դէմ ունինք ատելութիւն կամ որ և է անձնական կիրք յագեցնելու։ ո՛չ. ամենքս ալ եղբայր ենք և ամենուս կենսական շահուն համար է որ ժողովրդի արդար ղայրոյթը կ'արտայայտենք, որը զսպել անկարելի է այսուհետև։ Հայ հասարակութիւնը այս աստիճան չպիտի ծանրանար միութեան խնդրին վրայ, եթէ ընդունած ըլլայիք այն պայմանները զոր առաջարկած էին ձեզ Դաշնակցականները Պ. Սրվաղլեանի միջոցաւ։

Ա.—թէ՝ դուք ձեր կեդրոնացման դրութեամբ պահպանէք ձեր գոյութիւնը, պայմանաւ որ համերաշխօրէն գործէք։

Բ. Եթէ կ'ուզէք միանալ, ձուլուիք իրարու հետ, ընդունելով ապակեդրոնացման դրութիւնը։

Այն ատեն եթէ ընդունած ըլլայիք այս առաջարկներէն մին, թերևս այս դժուարութեանց ենթակայ չպիտի ըլլայինք։ Սակայն այսօր հաներաչխ գործակցութեան ժամանակը այլևս անցած է։ Հայ հասարակութիւնը՝ ըլլայ աղքատ ըլլայ հարուստ կը պահանջէ այսօր հիմնական միութիւն մը, որուն վրայ միայն դրած է իր ապագայ կեանքի բարեկարգման բոլոր յոյսը։

ՄԻՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

Այս խորագրով գրուած մը կարդացինք «Դրօշակ»ի մէջ՝ որուն պարունակութեան մի քանի կէտերը յիշելով կ'ուզեմ դիտողութիւն մը ընել այդ առթիւ։

Երկք օրուան միջոցին փախանակուած բացատրութիւնները լիովին բաւեցին համոզելու Պ. Ճանկիւլեանը թէ Դաշնակցութիւնը արդէն օրակարգը անցուցած է միութեան խնդրին և եթէ մինչև ցարդ դանդաղութիւն մը կ'ընդունէր անոր շուտափոյթ լուծումին մէջ՝ պատճառները Դաշնակցութեան մէջ փընտռելու չէ։

Ի՞նչպէս կը թուի վերոյիշեալ գրութենէն որ «Դրօշակ»ի խմբագիրները ինքզինքնին արդարացուցած կը ներկայացնեն միայն Պ. Ճանկիւլեանը իրաւ կամ սուտ համոզելով. իսկ անդին Ազգին վիշտերը զգացող միութենականի մը մի միայն զայրոյթը կրնան շարժել զի խնդիրը ընդհանրական է ո՛չ թէ անհատական, անհատ մը կրնայ առանց հեռատեսութեան համոզուիլ, կրնայ հրապուրիչ խօսքերու խաբուիլ նաև դրամով կաշառուիլ և ի նպաստ չարին խօսիլ։ Սակայն ամենը ի նկատի ունենալով կ'առաջարկեմ «Դրօշակ»ի խմբագրութեան որ պատերու ներքև ծածուկ գործելու չձգտին այլ ինչ որ է Դաշնակցութեան՝ աւելի ճիշդը իրենց արդարացի հայեացքները նոյն թերթի միջոցաւ հրատարակեն, որպէս զի եթէ իրօ՛ք արդարացի են, ընդհ. Ազգին կողմէ բոլորովին մոռացութեան դատապարտուին ամեն անոնք, որոնք այսօր ամբողջ ազգ մը կը զբաղեցնեն իր տագնապալի կացութեան մէջ։ Բայց ափսո՛ս որ չպիտի կրնան այդ յանդգնութիւնը ընել, որովհետև իրենց ուղղակի նպատակը ստոր մէջոցներով տարբեր կուսակցութիւնները Դաշնակցութեան ձուլել է ո՛չ թէ միանալ, և այս ըստ ինքս լիովին համոզուելու համար պէտք է դիմել «Միութիւն»ի թիւ 8ին, որուն մէջ «Դաշնակցականի մը կարծիքը» վերնագրով յօդուած մը կար, որով ամենն զոհողութիւն պահանջելէն յետոյ՝ միութեան միակ և միակ ճանապարհը ձուլում է կ'ըսէ։ Եթէ անխոհեմութիւն չէ հրապարակելը. այդ յօդուածագիրը անձը, անձամբ ճանչնալու պատիւը ունեցած եմ, որ ճիշդ Նազարբէկի բարբառով և անոր զգացումներուն համապատասխանող «Դրօշակ»ի ժընէվական խմբագիրներէն մէկնէ։ Դեռ այդ անձը հոս չեկած քանիցս այս կուսակցութիւնն պատկանող անհատներու հետ տեսնուած էի, որ բոլորնալ ջերմ սիրով կը պաշտպանէին միութեան գաղափարը՝ և կը փափաքէին որ շուտափոյթ իրագործուի, իսկ երբ այդ Պարոնը հոս եկաւ. սկսաւ լուրեր տարածել թէ՝ Հնչ. վարիչներուն մէկ քանիները լրտեսներ են, որով իրենց հետեւող միութեան ցանկացողներու համակրանքը հանդէպ Հնչակեաններուն յանկարծ ատելութեան փոխուեցաւ և սկսան պաշտելի գաղափարին հակառակիլ։ Եթէ մէկը յանդգնի ըսած ին ճշդութեանը համար դրական ապացոյցներ ուզել, իսկոյն Նազարբէկի յայտարարութիւնները մէջ կը բերէ, այ՛ Նազարբէկին որ տակաւին կուսակցութեան ղեկավարը եղած ատեն իրենց համար ալ գրեթէ նոյնը կ'ըսէր, երբ Դաշնակցականաց հետ միութիւն կ'առաջարկուէր՝ և մատնանիշ կ'ընէր ատոնց 90–92 թուականին մի քանի անձերու դրամական զեղծումները, ինչու որ իր անձնական շահերը կը պահանջէին որ անհատական ատելութիւնները կուսակցակա՞ն վերածէր... վերջապէս առաջարկողներն ալ երկար պնդելու պէտքը չէին զգար, վասն զի իրր անկեղծ և ճշմարտախօս էակ մը կը ճանչնային զայն, որով միանգամ ընդ միշտ բոլոր Հնչ. անդամներու կողմէ կը հերքուէր միութեան հարցը քանի որ իրենց միապետը բացարձակապէս հերքած էր, սակայն մինչև ե՞րբ, մինչև այն օրը որ իր բոլոր խայտառակութիւններուն մերկապարանոց հրապարակ նետուեցաւ։ Ահա այժմ նոյնը ըսկսած են Դրօշակեանները, բայց խելամուտ թող ըլլան որ իրենց ալ վախճանը մօտենալու է եթէ նոյնութեամբ շաբունակեն այս անել ուղին և այս անդամ. . . . . .

Բնականաբար հարցնողներ պիտի գտնուին թէ՝ ի՞նչէն գիտես անձնական գաղուծ նկատումներով վարուելնին։

Ցայտնի ճշմարտութիւն մըն է որ մարդս որչափ ալ փառասէր չըլլայ՝ կրկին անկարելի է մարդկային զգացումներէ զուրկ ըլլալ, որով եթէ իր գործերուն մէջ անկեղծ է և իր ըրածներուն ճշմարտութիւնը հաստատելու կարող էր առանց ուրիշի առաջարկութեան կը ջանայ զայն հրապարակել որպէս զի ընդհանուրէ գնահատուի, նա՝ մանաւանդ մեր կուսակցական խնդիրները որ ամբողջ Ազգին կը վերաբերի թէ՛ ինքը՝ և թէ չահը, հետևաբար ձգենք փառասիրութիւնը։ Եթէ անկեղծ յեղափոխականներ և ճշմարիտ հայրենասէրներ էին, գոնէ հայրենասիրական զգացումներէ դրդուած կը պարտէին մինչև ցարդ հեռացնել մեզ սակարկները և բարեփոխել սխալ ուղղութիւնը, որ ահա տարի մը եղաւ իրենց մեծաւորը չանուանածներուն գործի ասպարէզ զալերնին, ուրեմն ո՛և է ջանք ըրին այդ մասին, ո՛չ երբէք, այլ նոյն իսկ լռութեամբ անցան Հնչ. կուսակցութեան պահանջին որ ակնարկուածները չհեռանան և երբեք ալ չմիանան ընկճեալ Ազգին ներկայ տագնապալի կացութեան մէջ, ամո՞թ իրենց։

Ընթերցողը թող վստահ ըլլայ որ «Դրօշակ»ի խմբագրութեան վրայ այսչափ ծանրանալս չպիտի համարձակէի եթէ ըստ իրեն յայտարարութեան չհաւատայի թէ՝ Հնչ. վարիչներուն մէջ ալ իրօք մեծաւորը կայ. որովհետև անցեալէ փորձուելով լիովին համոզուած եմ որ կուսակցութեան մը ամենափոքր սխալ քայլը Ազգին մեծամեծ աղէտներու տեղի կրնայ տալ՝ մանաւանդ ներկայ պարագային որ մեր արիւնարբու թշնամին իր բոլոր զօրութիւնովը զինուած է մեր դէմ, ուրեմն մենք ալ քիչ մը ամփոփելով զմեզ, արդեօք պէտք չէ պատրաստուիլ գէթ ինքնապաշտպանութեան։

Գալով Հնչակեաններուն, հարկաւ այսչափ ազնուկներուն մէջ վերակազմուած վարչութեան անդամներուն մէկ քանիները լսեցին որ Դաշնակցականները իրենք իրը մեծաւորը անձեր նկատելով պատրուակ կը բռնեն նոյն իսկ բանակցութիւն չընելու. ա՛րդ. անհնարանալի է իսկ թէ՝ ինչո՞ւ չեն հեռանար այդ կուսակցութենէն որպէս զի երկու կուսակցութիւններու մէջ միութիւն գոյանալու համար վճռական բանակցութիւններ ըլլան և վերջնական եզրակացութեան մը յանգելով գոհացում տրուի ընդհ. Ազգին փափաքին։ Միթէ կ'արժէ 1–2 անհատներ բարոյապէս կանգնելու համար ամբողջ ազգ մը որոնել իր ամենաթանկագին վայրկեաններուն մէջ։ Եթէ երբէք եղած ամբաստանութիւնները բոլորովին զրպարտութիւններ են, կրկին պէ՛տք է հեռանան պատճառաբանութեանց տեղի չտալու համար, որովհետև ընդհ. միութենէն յետոյ կարող են ընկերական դատարաններու մէջ և կամ հրապարակային զբաղութիւնով իրենց պատիւը պաշտպանել որ այն ատեն եթէ հակառակորդները չկրնան հաստատել ըսածներն. . . . . և թէ իրենք վերջապէս գործի կը հրաւիրուին առելի հանգիստ։

ԱՐԳԱՐ

ՏԱԿԱՒԻՆ ԿԸ ԽԱՐՈՒՄ՞ՆԻ

Հերիք չեղա՞ւ. տակաւին ցոյցեր պէ՞տք է ընել, քանի որ բազմաթիւ հանգամանքներէն չենք օգտուիր և պարապները աննըպատաստ են մեզ համար։

Հայը՝ քանիցս փորձեց, անյաջող եղաւ, Ցոյնը շատ մը ճիգեր ըրաւ, նմանապէս աննպաստ եղաւ, այլևս բոլորովին անխիղճ պէտք է նկատել յեղափոխութիւնը, որ դեռ հետամուտ կ'ըլլայ նոր ցոյցեր ընելու։ Այսու հանդերձ Դրօշակեանները ըսին և ըրին օգոստոս 6ի ցոյցը՝ որպէս թէ ազգը իրենք պիտի փրկեն։

Մենք չենք զարմանար Եւրոպայի ազատ երկիրները ապրող ցոյցի կազմակերպութեան հեղինակներու ընթացքին, որոնց նպատակը թերևս Հայ ազգը ռուսացնել կամ փըճացնել ըլլայ։ Այո՛, որովհետև այս երկու բառերն ալ համիմաստ նշանակութիւնն ունին։

Մենք կը զարմանանք պոլսաբնակ գործիչ տէրօներուն, որոնք կարգ մը ցուցամոլներու համակերպելով կը ծառայեն անոնց կամքին, առանց նշմարելու անոնց իսկական նպատակը։

Այս անգամ յեղափոխականներու հաշիւները սխալ եղան. իրենց նպատակն էր Պանքը, Կալաթա–Սէրայը և Պապ–Ալին օդը հանելով ընդհ. կոտորած մը առաջ բերել թէ՛ հոս և թէ՛ դաւառները, քանի մը հաղարաւորներու, թերևս հարիւրհազարներու արիւնը թափել։ Պահ մը ենթադրենք թէ՝ այդ տեղերը օդը հանուեցան և ընդհ. Ջարդը եղաւ. արիւնները թափուեցան դիւանադիտութիւնը մէջ ինկաւ, միթինկներ գումարուեցան, ճառեր խօսուեցան, պօռացին կանչեցին . . . . . ինչ պիտի ըլլար, ասոր պիտի յաջողէր— ինչպէս քանիցս տեսանք — խոր լռութիւն մը, համրի նման և յետոյ . . . . յետոյ ոչինչ . . . . .

Ինչո՞ւ անցեալէն չխրատուինք, ինչո՞ւ ամբոխն վնասները չիսկսինք։

* * *

Օգոստոս 6ի ցոյցին բոլոր հայերը անհետացած էին կոտորածի սարսափէն, բարեբաղդաբար բարձրագոյն հրամանով հսկողութեան խիստ միջոցներ ձեռք առաւ տեղական իշխանութիւնը, և յայտնապէս ոչ մի հայ վնասուեցաւ։ Իրաւ է որ խուժանը փորձեց յարձակում ընել, սակայն արդիւնաւեցաւ.

* * *

Ժամանակը չհասաւ դեռ, որ բոլոր կուսակցութիւնները միանան և ազգին ցաւալի վիճակին դարման մը գտնելու միջոցները խորհին։ Բաղաքականութիւնը մեզ համար աննպաստ է, քիչ մը համբերելով յարմար առիթին սպասենք, եթէ կ'ուզենք օգտուիլ։

Ուրեմն, միացէ՛ք եղբա՛յր. միացէ՛ք, ձեր մէջէն ազատ անհատները դուրս ձգեցէք և ապա ելէ՛ք ազգը ազատելու։

Կ.Պոլիս 10 օգոստոս

ՍԿԱՅՈՐԴԻ

ՊՈՄՊԵՐՈՒՆ ՄԷՋ

Վիէննայի «Նայէ Ֆրայէ Փրէս» լրագիրը Կ. Պոլսի իր թղթակցին հետևեալ նամակը հրատարակած է։

Այս տարի Հայկական շարժումներու առթիւ կոտորած տեղի չունեցաւ, որովհետև անցեալ տարուան պէս պաշտօնական հրաման տրուած չէր։

Բ. Դրան առջև ռումբն պայթելէն անմիջապէս յետոյ՝ զինուորական գործոց նախարար Բիզա փաշա և ներքին գործոց նախարար Մէժտուհ փաշա յանդգնեցան դուրս ելլել. սարսափահար պաշտօնեաները հանդարտեցնելու և մեղսակիցները գտնելու համար։ Նոյն իսկ Սուլթանը փութեց իր հետևորդներով դէպքին տեղը երթալ և անձամբ քննել եղելութիւնը. սակայն կարգ մը բարձրաստիճան պոլսահայներ յաջողեցան համոզել զինքը հաւատացնելով թէ՝ այդպիսի քայլափոխում մը կրնայ իր կեանքը վտանգի ենթարկել։

* * *

Զերբակալուած հայերուն մէջ յիսունի չափ այր և կին յեղափոխական կուսակցութեան գաղտնի գործիչներ ըլլալնին հաստատուած է։ Բոլորն ալ կուսակցութենէն ամսավճար կը ստանան առ նուազն 15 լիրա սթէրլին(*), կը բնակին Պոլսոյ եւրոպական և ասիական զանազան թաղերու մէջ, իրենց բնակավայրերը խուզարկուելով վառօդ և այլն պայթուցիկ նիւթեր գտնուեցան, զորս պահած էին անչուշտ պոմպեր չինելու համար։

Զերբակալուածներուն մէջ կը գտնուին երկու նշանաւոր անդամներ, որոնք կը պատկանին Դրօշակ անուն կուսակցութեան։ Ասոնցմէ մէկը ձերբակալուեցաւ աւաղբերող առագաստանաւի մը մէջ, ձերբակալող ոստիկանը 100 օսմ. ոսկի պարգև ստացաւ կառավարութենէն։

Իսկ միւսը Ղալաթիա գինետան մը մէջ ձերբակալուեցաւ, որ միևնոյն քոմիթէի նախագահութեան տիրոջը ունի և կը կոչուի Սարգիս՝ Յանումեան, 23 տարեկան լեզուագէտ երիտասարդ մը, բացի հայերէնէ քաջ գիտէ և լաւ կը խօսի թուրքերէն, յունարէն, գերմաներէն, անգլիերէն և ֆրանսերէն լեզուները։

Բերայի կառավարիչ Էնվէր պէյ ներկայութեան հարցաքննուած պահուն խոստովանէր է թէ՝ նախ կը ուզուէր Անգլիա, անկէ Ֆրանսա անցնելով ժամանակ մը Մարսէյլ կենալէ յետոյ Ռուսաստան կ'երթայ, ուր կեդրոնական քոմիթէին հրաման կուգայ թէ Պոլիս ըլլալիք ցոյցին իր ներկայութիւնը ան՛բաժեշտ էր։

Ցոյցեն անմիջապէս յետոյ Պոլսէն հեռանալ ուզելով թուրք նաւավար մը գտած և 50 ոսկի խոստացած էր զինքը փախցնելու համար. բայց կարծեցեալ նաւավարը ոստիկանական ծածուկ պաշտօնեայ մը ըլլալով փորձած է ձերբակալել զայն, սակայն յաջողեր է անոր ձեռքէն խոյս տալ և ապաստանիլ —ինչպէս ըսինք—Ղալաթիա գինետան մը մէջ, ուր պատահմամբ կը գտնուէր ոստիկանական ուրիշ պաշտօնեայ մը՝ որ փախստականի սարսափահար վիճակէն և խռով դէմքէն կասկածելով անմիջապէս ձերբակալած է զինքը։

Սարգիսը խոստովանեցաւ թէ կեդրոնական քոմիթէին խաբուած է։ Իր ծնողքը կ'ապրին Եգիպտոսի մէջ, զինքը զրկած էին Բարիզ համալսարանի բժշկական ճիւղի մէջ ուսանելու համար և առ այս յատկացուցած էին պատկառելի որոշ գումար մը, սակայն կ'ըսէ թէ ինք շռայլ էր, նոյն իսկ կարևոր գումարներ ալ չարունակ կ'ըստանար քոմիթէէն։

Կարևորութիւն չունի կ'ըսէ Պանքայի և ուրիշ պաշտօնատանց վրայ յարձակում ընել, իրենց նպատակն է եղբր վճռական ոչ ոչ մի ոչ մը վճռելի և կարելի եղածին չափ եռամաթիւ մարդեր ջարդել, որպէսզի երկիրը անիշխանութեան մատնեն։

* * *

Երիտասարդ յեղափոխականը գանգատելով ազաչեց կառավարչին, որ այն սաստիկ վայրենութեամբ չի ծեծեն զինքը, որովհետև առաւօտ մը բանտին մէջ սարսափելի կերպով ծեծած էին զինքը։ Էնվէր պէյ անոր դառնալով կ'ըսէ.

—Ցոյց տուէք ինձ ո՛վ է, ձեր ներկայութեան պիտի պատժեմ զայն։

—Ո՛չ, եթէ պիտի տաք ինծի վեցհարուածեայ մը զայն սպաննելու համար. ցոյց տամ մարդը ներկայացուցէ՛ք ինծի, եթէ ո՛չ. հարկ չկայ, կը պատասխանէ Սարգիս։

Իր խօսքերը ամփոփելով ըսաւ։

—Ամբողջ ուրբ ամիսէ ի վեր հոս կը գտնուիմ, ամեն ինչ որ ըրի յաջողութիւն չգտաւ։ Հաւատացէք բարձր. տէր, գոնէ վեց ամիս ամենափոքր յեղափոխական շարժումի մը չպիտի տեսնէք. մի՛ վախնաք, որովհետև մեր քոմիթէն ինծի պէս երկրորդ անխելք երիտասարդ մըն չպիտի կրնայ գտնել, որ անչուշտ գումար մը ձեռքը տալով և կուսակցութեան պետ տիրոջը տալով չլացնէ և փառքի համար անոր կեանքը վտանգի տակ դնել տայ։ Կը տեսնեմ որ այս տարուան ձեր ոստիկանական դրութիւնը անցեալ տարիէն աւելի լաւ կարգադրուած է։

* * *

Միւս ձերբակալուող Հայը մատնեց ուրիշ շատ մը հայեր, որոնց մէջ կան քանի մը նշանաւոր հայեր։ Մատնեցին ուրիշ երկու հայեր ալ մէկը ռուսահպատակ՝ կը կոչուի Սահակ Մաղաք։ Այս վերջի երկուքը Կ. Պէլսոյ քոմիթէին մէջ գործօն դեր կատարող անդամներն են եղեր, որոնք յաջողած են շրջենաւով Օտէսա փախչիլ։

Նամակաբերը այսպիսի անձերու գոյութիւնը՝ Կ. Պոլսոյ խաղաղու-